



Ծանուցման առջը 2  
Առաջին երեսը 5

## ԱՆՍՈՒՅՆ ԱԶԳԱՆՅԻՆ

Gérant responsable  
A. SAKAİAN

ԾԱՂԻԼ շաբաթը կը լուսավոր անդամ կը հրատարակուի Զորեքը ար-  
թի եւ Շաբաթ օրին:

Տարեկան բաժանման գրագրութեան գին է 100 զուրուշ արծաթ,  
— Վեցամետաք 50. — Գուշակ համար 415 դր. Վեցամետայ 60.

Օր եւ է նամակ կամ գրութիւն պէտք է ուղղել  
Ա. Արտօնատէր եւ Տիորէն Անտօն Սարահան,  
Կ. Պոլիս, Պապը Ալի ճատաւէսի թիւ 20:  
Խմբագրութեան յանձնուած գրութիւնը ետ չեն տրուիր:

Թիւ 31 Ա. ՏԱՐԻ

Թիւ 40 ՓՈՐԱ

1887 ԱՊՐԻԼ 9 ՀԻՆԴՇԱԲԹԻ

## ԱԶԳԱՅԻՆ

Բերկրութեամբ կիմանանք թէ  
Վեհափառ Սուլթանը բարեհա-  
ճեր է իրատէ շնորհել որպէս զի՝  
Ամենապատիւ Ս. Պատրիարք Հօր  
խնդրանաց համեմատ՝ երուա-  
զէմայ վանքը կարենայ վաճա-  
ռել հանրածանօթ արտին կէսն,  
և նոյն գումարով կալուածներ շի-  
նել միւս կէս մասին վրայ, որուն  
արդէն քարտէսն պատրաստուած  
է. Ցիշեալ կայսերական իրատէով  
վերջնականապէս կը հաստատուի  
Ազգին սեփականութեան իրա-  
ւունքը կարկուր է ֆի պահան-  
ջաց գետնին վրայ, որ այլ ևս կը  
դադրի վէճի նիւթ ըլլալէ, և ե-  
րուազէմայ վանքին համար հա-  
րստութեան աղբիւր կը լայ ճըշ-  
մարտապէս:

Ցիշեալ գետինն 80 կամ 60 հա-  
զար կանգուն տարածութեամբ  
և եղական գերբովը անմիջապէս  
գնորդներ պիտի ունենայ 30 հա-

զարէն մինչեւ 40 հազար ոսկի  
արժէք գրուած էր այս հողին զոր  
լուսահոգի Յովհաննէս Պատրի-  
արք վաթուն կամ եօթուն հա-  
զար զուրուշի գնած է:

Մեր Օդոստափառ կայսեր այս  
անհուն բարիքն Հայոց ազգին  
վրայ տածած սիրոյն մէկ նոր  
գրաւականն է որուն համար որ-  
շափ ալ շնորհակալ ըլլամք գարձ-  
եալ քիչ է:

## ԿՑԱԿԵՆ ՆՈՒԷՐ

Մասիս շաբաթ օր Պարակէօզ-  
եան վակեալ խնդրոյն նկատ-  
մամբ կարի իրաւացի դիտողու-  
թիւն մը ըրած էր որուն մէջ մեր  
պաշտօնակիցը կը լայ թէ՝ «Պա-  
րակէօզեան կտակի խնդիրը վեր-  
ջացաւ կամլաւ եւս վերածուեցաւ  
Տիգրան էֆէնտիի նուէրի, որով  
նուիրատուն կը հատուցանէ Ազգ-  
ժողովոյ շնորհակալութիւն բուէ-  
ին գինը Պէտք էր բաւականա-  
նալ 3000 ոսկոյ գումարով: Պա-

կաս չեն դեր ու գէմ կարծիք-  
ներ. անշուշտ խնդիրն աւելի կը  
լուսաբանութիւն եթէ վերջին ժա-  
մանակներս առիթ տրուէր վի-  
ճաբանութեան մը Հայ մամլոյ  
մէջ, բայց որովհետեւ Վարչու-  
թիւնը խնդիրը կարգադրեց, հե-  
տեւաբար մամլոյ մէջ վիճաբա-  
նութիւն մը չը կրնար ծառայել  
իրաց վիճակի փոփոխման:

Այս մասին մենք հետեւեաբ  
տեղեկութիւններն ստացանք:  
Ներսէս Պատրիարք Գարակէօզ-  
եանց խօստան վստահելով, առ  
ձեռն կտակ մը գրել տուեր է  
այն ատեն և պաշտօնապէս վա-  
ւերացումը չէ կատարեր, որմէ  
կպարտինք իրաւունք, տալ վսեմ-  
նուրեան էֆէնտիի խնդիրն այս-  
չափ շուտ վերջացնելուն պաշտ-  
պանելով հանդերձ մեր այն հա-  
մազումը թէ—եթէ ե՞ս, Վարչու-  
թեան գլուխն ըլլալի. գոնէ այս  
խնդրոյն մէջ, Ազգին արժանա-  
պատուութեան կը խնայէի:

## ԾԱՆՈՒՑՄԱՆ ԴԱՍ ՄԸ

—

Շաբաթ օրուան Արեւելքի մէջ ըսուած էր թէ՝ Լրագրաց վիճա կահանութեանց վերաբերեալ ծանուցմունք խմբագրութեանց կարծիքը չեն ներկայացներ բնաւ, Որովհետեւ ոմանք այս դիտողութիւնը միայն լրագրաց չորրորդ երեսի ծանուցմանց համար ընդունած են, պէտք է կրկնենք թէ Լրագրաց ներքին երեսներուն զեկոյցներն ու լուրի ձեւով յայտարարութիւններն եւս Ծանուցմանց կարգին մեջ են իրեւ «Թէքլամ» (այս հաշով Արեւելքի ամբողջ պարունակութիւնը պլարզապէս ուռւուր են—կը շնորհաւորենք թերթին վարչութիւնը) և թէ անոնք ալ չեն ներկայացներ խմբագրութեանց կարծիքը։ Հասարակութիւնը այս զանազան տեսակ ծանուցմանց արժէքն ինքն իրեն համար պէտք է որոշէ։ Հասարակութիւնն ինչպէս ամեն պարագայի, նաև այս պարագային տէր պէտք է լինի իւր քսակին, (Ահա Պիղատոսական տրամաբանութիւն մը) Գործ ընող մարդոց և ընկերութեանց համար լրագիրք սովորական միջոց մ'են անոնց գործին վերաբերեալ ծանուցումներն հրատարակել իրենց չորս կամ ութերեսներէն միոյն կամ մէկ քանիին մէջ (՝) Բայց լրագիրք ոչ մէկ սեղանաւորի, կամ դրամատան, կամ վաճառականի պատուաւութիւնը և իւր ծանուցած գործին յաջողութիւնը, կամ մինչեւ իսկ յայտարարած իրողութեանց ճշգութիւնը կարող են կամ պարտին երաշխաւորել (բայց կարող են բան մը ընել, այն է ժողովրդեան մնասակար ծանուցումներ չը հրատարակել) Այս ամեն բաներն ինքն իրեն համար որոշէ այն մարդոն որ կուզէ գործ մ'ը-

նել՝ յենլով լրագրաց մէջ տեսնուած Ծանուցմանց վրայ Արեւելք

Արեւելքի խմբագրութիւնը վերոգրեալ տողերով կրկին ժողովուրդը խաբելու կը տքնի, Նախեւրոպիոյ և բոլոր աշխարհի լրագիրք ծանուցմանց յատուկ երեսներ ունին և լրագրի մը ամեն երեսներ ծանուցում չի գլուխիր որովհետեւ Սակարանի խաղեր և խաղացողներու խարդաւանութիւններ կը վիտան հրապարակի վրայ. բայց ոչ մէկ պատուաւոր խմբագրութիւն յանձն կառնուատոնց ազգարարութիւն ծանուցման երեսներ մարդերութիւններ ծանուցման երեսներն խմբագրականին անցնելով կարեւորութիւն տալ, կամ անպատիւ թերթեր որ այդտեսակ խարդաւանութիւններ յանձն կառնուան հրատարակել սակայն ժողովուրդը կը ճանչնայ զանոնք և կարեւորութիւն չիտար։ Սակարանի բազդախնդիրք, պատրաստ են մեծ գումարներ տալ երեւելի թերթերու որ իրենց ծանուցմունքը խմբագրականի մէջ հրատարակէ. բայց գիտեն որ կը վանտուին և չեն համարձակիր ներկայանալ թայմզին, թանին, և այլ ամեն պատուաւոր լուրջ լրագրաց խմբագրութեան։ Արեւելք Պրազիլիոյ վիճակահանութեան ծանուցումն հրատարակել յետոյ, հետեւեալ ազդով իւր շահուն գործածեց ժողովրդեան վստահութիւնը։

ՊՐՈԶԻԼԻՈՅ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹԻՒՆ

Ստորագրութիւնը ընդհուպ պիտի վիակուի, քանի որ բոլոր տոմսերն ծախուած են։ Հետեւարար մեր այս աւուր չորրորդ երեսին մէջ հրատարակեալ Ազդոչ եւս արդիւնք ունի։

ԱՐԵՎԵԼՔ

Վերոգրեալ ազդարարութենէ ի վեր ճիշդ ամիս մը անցաւ. քա-

նի՞ հազար տոմսակ կուզէ բերել տանք իրենց, ծախուած տոմսերէն հարիւրին 50 պակաս արժողութեամբ։ Ժողովրդեսն ըստակները կորզուելէ յետոյ, ես սուտ կըսեմ գուք ինձի մի հաւատաք ըսելու տեղ, այս վերջին յայտարարութիւնը, Պրազիլիոյ վիճակահանութեան առաջին ազդարարութենէ առաջ ընելու էր։ Ժողովուրդը Արեւելքի խմբագրութեան երաշխաւորութեանը չէր որ խարուեցաւ, այլ ծանուցման պաշտօնական ձեւին։

Արեւելքի խմբագրութիւնը այս կետէրը եթէ ուրիշէ պիտի սովորի, աւելի լաւ կընէ՝ ինչպէս ըստած ենք արդէն, խմբագիրներն հագուստ ծախող խանութերու առջեւ օրականով իբր Մօտէլ կեցնէ։

Շիտակն ըսելով, նախանձելի թերթ. աշալուրջ խմբագրութիւնն

## ԳՈՐԾԱԾՈՅՆԸ ՍԱԹԱՆ

Ամէրիդանըն Նիւ-Եօրք չէն-րինտէն պիտի ատամ, եինէ Ամէ-րիդանըն դարապ թարաֆշտան հենուզ կէլմիշ օլան պիտի ահպա-պր իւէ գոնուշուրլարքան, ահ տէտի. կէշինէնէք պիտի իշ պու-լամակորում։ շէոլէնէ ազ սէր-մայէ իւէ գաղանճլը պիտի իշ պու-սամ բահաթ օլուրուտում—Ղարպ թարաֆինտան կէլէն տօսիթու կէօղիւնիւ եռմարտգ արդատա-շնըն գուլաղընա եյիլէրէք տէ-տի-էկէր իսթէրսէն իսթէտիդին կիպի պիտի իշ վար. Տէքուաթարաֆընա կիթ վէ օրտա գարընը մէզաթա չըգար սամէ էիի բարա էտէեօր—Նէ տէեօրսուն—Ասլա թաճիւպ էմմէ պէն շիմտիէտ տէ-կին իւշ գարը սաթտորմ վէ պու-տէֆու պիտի տէօրտիւնիւ գարը

պուլուալ նիքեահ օլմագ իշխան պուրայա կէլտիմ . իլք սաթարդ զըմ գարրարըն պէհէրի տէօրտէր եիւզ տոլարա կիթտի . Տէգօթ շէհրինտէ գարը , սապահ պէօրէլի կիպի սաթրլըեօր , պիրափիրէրինին էլինտէն գարը յորլար վէ օրանըն հավասը պիզիմ գարըլարու բէք եարաեօր տէմիչ տիր :

Պու պէնտինէշը իտէն «Գուրիէ տէզ էթազիւնի» ղազէթարնըն սէօղիւնէ պագըլրասա իլլինուա շէհրինտէ տախի գարը սաթըլըմաքտա իմիշ հաթթա աթիտէքի հիքեայէտէ մէզքիւր ղազէթատա օգունմուշ տուր :

Պէյվուտա եագըն Տիամօնտա իդամէթ իտէն՝ ասլը իթալիալը . Միքէլա Տիւզէթթի նամ պիր մատէն իշճիսի , Բաթրոլլա Բէրօնա նամ տիկէր պիր իշճի արգատաշը իլէ պիր խանէտէ օթուրուրար իմիշ : Պու կիւնէրտէ մէրդում Բէրօնա ըի՝ պիր միւտէթտէն պէրի մատամ Տիւզէթթի քէնտինէ ճէլպ իթմէեէ չալըշը իմիշ , մագսատընա վասը օլուպ , պիրլիքտէ եագընտա պուլունան Ուկիմինկմըն իսմինտէ քիւշիւր պիր շէհրէ կիտիպ նիքեահ օլուրլար , Պու թազէ գարը գօնա իլք մէսուտիյէթ այլը կէշիրմէք իւզրէ նուզօ Մէքպօյա կիթմէկէ գարար վէրիրէր վէ շըմէնտըֆէրէ պինէնէրէրի սըրատա բոլիս թարաֆընտան թութուրուպ , թահթէլ հըփդ Պէյվուտ մահքէմէսինէ կէօթիրիւրիւրլէր . Տիւզէթթի գարըսընտան «Պիկամի» տափասը եանի գօնատան տախի խանէսինտէն գարըսընը ճէլպ իտիպ գաչըրմըշ օլուրլը իշին զարար զիյան տափասը աչմըշ իտի : (Նէ պէզիւք պուտալալըգ պիզէ միւսիւ Տիւզէթթի իւսթէ բարա վէրմէլի իւ

տի) — էսնայի մուհաքէմէտէ վէ հաքիմ հուզուրունտա , Տիւզէթթի իշի սուհուլէթ իլէ պիթիրմէք իշխան , խասմինէ շու թօափթէքիփի էտէր — Պէնիմ գարըմ պանա պէյան էթտիքի , սիզի սէվէր վէ պանա թէրծիհին էտէր իմիշ , պու հալտէ էկէր Յո տոլար զարար զիյան վէ մէսարիֆը մուհաքէմէտէ տախի վէրէնէք օլուրսան , տափամտան վազ կէչէր վէ հագգըմը հէլալ էտէրիմ :

Բէրօնա պու Փրստըը գաչըրմայը տէրագապայ Յո տոլար զարար զիյան Տիւզէթթիէ վէ Յո տոլար տախի մէսարիֆը մուհաքէմէտէ ալտըգտան սօզրա , եէնի օլան իպրա վէ միւսալէհէ գապուլ վէ թաստիք էտէր վէ տէրագապայ թախլիյէի սէպիլէրինէ գարար վէրլիպ իքիսինի տախի սալը վէրիր :

Պու հիքեայէնին էն թօափ վէ զարիպ քէօշէսի շուրտաքի հաքիմ էֆէնտի Յո տոլար մէսարիֆը մուհաքէմէտէ ալտըգտան սօզրա , եէնի օլան իպրա վէ միւսալէհէ գապուլ վէ թաստիք էտէր վէ տէրագապայ թախլիյէի սէպիլէրինէ գարար վէրլիպ իքիսինի տախի սալը վէրիր :

Աճապ ինսանլար մէտէնիյէթտէ եէլրէտիքճէ ճինէթէ մի եագւշըյօրլար . Էէր նէ տախի օլար պիզէ միւսիւ Բէրօնա Յո տոլար իլէ պաշընա պէօյիւք պիր պէլա սաթըն ալմըշ տըր :

### ՍՑՈՒԹԻՒՆԸ ՄԵԾ ՄԵՂՔ է

Աէքսանդր Բավլովիչ կայսրը Եկատերինուլաւինահանգէն անցնելու ատեն իջաւ պանդոկ մը թէյ խմելու համար , Երբ տակաւին թէյը կը պատրաստէն , Թագաւորը կը խօսակցեր պանդոկապետին հետ և տեսնալով սեղանի վրայ բաւական վայելուչ Նոր-կտակարան մը , Հարցուց անոր թէ ըդուն այս գիրը յաճախ կընթեռնուաւ :

— «Անչուշտ կը կարդամ . Վեհափառ Տէր »:

«Աղէկ . պատասխանեց կայսրը կարդալ . կարդալ , այդ շատ լաւ բան է . հոգւոյդ փրկութիւնը կը շահիս և երկրաւոր բաղդատալ կը շինես . բայց մինչեւ ո՞ւր կարդացած ես :

— «Ս. Մատթէոսի Աւետարանին մէջ եմ :

Կայսրը պատճառով մը պանդոկապետը գուրսան ճամբեց . և անոր այս բացակայութեան միջոցին՝ գիրքն առաւ , շուտով Մատթէոս Աւետարանէն երես մը բացաւ և հոն գնելով հինգհարիւրնոց թղթադրամը , գոցեց Գիրքը :

Գրեթէ անցաւ կէս տարի : Կայսրը Փեթերսպուրկ վերադած ատեն , կրկին նոյն պանդոկին իջնելով՝ հոն հսնգիստ կ'առնու , և տեսնելով պանդոկապետը , ողջոյն հին ծանօթ կ'ըսէ . մեր անցեալ տեսնելութեանէն յետոյ՝ կարդացի՞ր Աւետարանըդ :

— «Ս.յո , Վեհափառ Տէր , ամէն օր կը կարդայի :

«Եւ շատ յառաջ գացի՞ր :

— «Մինչեւ Ս. Ղուկասի Աւետարանը :

— «Ճեսնենք :

Կայսրը բացաւ Գիրքը և գըրած թղթադրամընոյն տեղը կեցած գտաւ : «Ստութիւնը մեծ մեղք է . ըստ կայսրը Եւ յետոյ թղթադրամը գրքին մէջէն առնելով՝ գրքին նոյն երեսի վրայ տուն մը ցոյց տալով ըստ պանդոկապետին . «կարդալ զայս :

Պանդոկապետը գողդողալով կարդաց . մինդրեցէք նաեւ զարքայութիւնն Աստուծոյ և զարդարութիւնն նորա և այդ ամենայն յաւելցի ձեզ : Մատթ . Զ. 23

Ս.յն ատեն մեծ ինքնակալն ըստ առաջութիւնն չը խնդրեցիր Աստուծոյ արքայութիւնը , արժանիչն ուրեմն և արքայական չնոր-

Հիմ: Յետոյ պանդոկէն ելնելով  
նոյն թղթադրամը բաժնեց աղ-  
քատներու, նստաւ կառքը և մեկ-  
նեցաւ:

ԱՐԱՐԱՏ

## ԲԱՐՈՅԱԿԱՆ ԽՐԱՏՆԵՐ

—

Հաճոյքը կենաց վշալից ճամ-  
բուն վրայ ցանուած ծազիկ մ'է,  
պէտք է խնամով քաղել զայն,  
վասնդի խիստ շուտ կանհետի իւր  
վաղանձուկ փայլը:

Գովեստը հարստութեան կը  
նմանի, բայց մենք անոր արժէ-  
քը չճանչելնուս շուայլօրէն կը  
վատնենք:

Խիստ հազուագիւտ է որ հա-  
րուստ մ'ունենայ ճշմարիտ բա-  
րեկամ մը՝ որ աւելի իւր անձին  
քան հարստութեան կապուած  
լինի:

Անոնք որ փառազարդ և ոսկե-  
զօծ կառքեր կը նստին, աղքա-  
տէն աւելի խոհուն, տխուր և  
վշտակիր են:

Ով որ կրօնքը կանարգէ, Աս-  
տուծմէ կը պատժուի:

Բարիք ընելը՝ ընդունելէն խիստ  
տարբեր քաղցրութիւն մ'ունի:

Աստուծ երբեմն չարերուն  
քուն կուտայ որպէսզի բարիները  
հանգիստ լինին:

Մարդ բնաւ իւր յաջողութեանց  
վրայ պարծենալու չէ, ձախոր-  
դութեանց մէջ ալ յուսահատ  
լինելու չէ վասնդի բաղդը յեղ-  
յեղուկ է:

Եթէ մարդիկ իմաստուն լինէ-  
ին, շատ վշտերէ աղատ պիտի  
ըլլալին:

Ինչ պէտք այնչափ մեծածախ  
և քաղմախորախիկ սեղաններու. քա-  
նի որ բնութիւնը քիչով գոհ կըլ-  
լայ:

Երբ մարդ իւր ներսիդին նայի.  
իւր հոգւոյ, մէջ միշտ գրուած  
պիտի տէսնէ սա բառերը. «ար-

դար եղիք և երջանիկ պիտի ըլ-  
լաս:

Գ. Գ. Գ.

ՀԱՄԱՌՕՏԱԴՐՈՒԹԻՒՆՔ  
ԼՐԱԳՐԱՑ

Լրագիր ընթերցողներէ ոմանք,  
լրագրաց գործածած համառօ-  
տագրութիւններէն բան մը չը  
հասկնալով, ինդրած էին մեզնէ  
որ նշանակութիւններին հրա-  
տարակենք. Յօժարակամ կը կա-  
տարենք իրենց այս խնդիրը:

Արտ . . . . Արտաքին :

Պատ . . . . Պաշտօնական :

Դպս . . . . Դեսպան

Նիր . . . . Նախարար

Զին . . . . Զինուորական

Գնձ . . . . Գանձային

Հիւպ. . . . Հիւպատոս

Կոս . . . . Կոստանդնուպոլիս

Փառ . . . . Փարիզ

Խմբ . . . . Խմբագրական

Խհդ. . . . Խորհրդարան

Կրթ. . . . Կրթական

Պրտ . . . . Պարարտ

Ճռթ. . . . Ճառագագաթ

Շըք . . . . Շքաղբար

Շաք . . . . Շաքարեղին

Շըր . . . . Շրամական

Բժ. . . . Բժիշկ կամ բժժանք

Գժ. . . . Գժտութիւն

Դժ. . . . Դժուարին

Ըստ . . . . Ըստանեկան

Զրպ. . . . Զրպարտութիւն

Մեծարոյ ընթերցողք առոնցմէ

օգտուելով, ալ կրնան հասկնալ

լրագրաց բոլոր հրատարակու-

թիւններն:

## Մ Ե Տ Ո Ց

Մեծարոյ Պարոնեան էֆէնտի  
Հատկուան տօնի առթիւ հե-  
տեւեալ տողերը նուիրածէ պա-  
րոն Արքիարեանի և պարոն Հը-

րազդանի որոց ի պատիւ մենք ալ  
արտատպեցինք յիշեալ տողե-  
րը:

«Պ. Հրազդան կը փափաքի որ  
իւր վրայ խօսին, միշտ խօսին,  
աղէկ կամ գէշ խօսին վերջա-  
պէս:

Պ. Հրազդան այս անգամ ալ  
զմեզ խօսել տալու փափաք կը  
յայտնէ, իւր սրտաճմիկ Օր-  
ուն կեանքով ուզելով ճմկել  
նաեւ մեր . . . ոտքը, մոռնալով  
սակայն թէ հեծնելու արհեստը  
շատ յառաջ գնացած է այսօր և  
չէ ինչ որ էր Բաղաման օրով:  
Բնական է ուրեմն որ թոյլ չը-  
տանք իրեն շիտակ ճանբան թո-  
ղու ու պատերուն քսուիլ, Բր-  
նական է նաեւ որ իրմէ պաս-  
ուելու բնաւ երկիւղ չունենանք  
որքան ալ երերածուփ տատանի  
նա, որովհետեւ «զՊարոնեան  
բարձեալ տանի» »

Պ. Հրազդան ազատ է երիտա-  
սարդ խմբագրի մը մահէն և իպիս-  
կոպոսի մը գերեզմանէն ծաղու  
նիւթ քաղել, ինչպէս նաեւ ա-  
զատ է մէկու մը մահուան վրայ  
կատակերգութիւն մը արտասա-  
նել իրբեւ գամբանական, այս  
իւր գրական ճաշակն է որուն ը-  
սելիք չունինք, բայց երբ գէպ-  
երը կը խեղաթիւրէ կամ սուսն  
իրբեւ ճշմարիտ կլնեցնել կուղէ  
կտագուցանէ թէ կը վախնայ  
կամ ճշմարտութենէ կամ հրեշ-  
տակէ, իւր այս մասին ըսելիք ու-  
նինք:

«Մազկազարդի իրիկուն մը,  
կըսէ Հրազդան, քարոզիչ եպիս-  
կոպոս մը ժողովրդեան կըսէր.  
աւանակներ էք, էշեր էք . . .  
բայց իմ էշերս չէք, բայց իմ ա-  
ւանակներս չէք, հապա քրիս-  
տոսին էշերն էք, քրիստոսին ա-  
ւանակներն էք »

Որքան տող այնքան սխալ :  
Ահաւասիկ բուն եղելութիւնը:  
Մեծ Արքիար էֆէնտի Արքի-